

# ԽՈՐՀՈՒԹՅՈՒԹԻՒՆՆԵՐ

## ԵՐԶԱԿՈՒԹԵԱՆ ԳԱՂԱՓԱՐԻՆ ՇՈՒՐՋ

---

Ա.

Երջանկութեան իտէալ մը դիտաս-  
կից համագլուռութիւնն է հոգոյն ու  
մարմնոյն անդիտակից տենչանքնե-  
րուն: Կերպով մը՝ ջուրի գերձանն է որ  
ժայռին ողորկ մակերեսն ի վար կը մըզ-  
ուի ու շողուն արցունքներու ձեւով կը  
թափի վար, եւ որ իր ներկայութեամբ  
կը յայտնէ ոտորերկրիայ ջուրի լայնա-  
ծաւալ պատառն անտեսանելի:

Ամէն մէկ ցեղ իրեն համար երջան-  
կութեան իտէալ մը կը ստեղծէ, իր ըը-  
նութեան համապատասխան եւ ուրիշ  
ցեղերու իտէալէն բոլորովին տարբեր,  
— իտէալ որուն մէջ կը ցոլանայ անոր  
հոգին իր բազմանքներով, զործունէու-  
թիւններով ու անկարովութիւններով:

Արեւելքցին, օրինակի համար,  
հեղդ, անհոգ, երազկոտ ու ցանկասէր,  
իր իտէալը հանգստի ու հեշտութեան  
գաղափարներուն մէջ կը ներփակէ, եւ  
այն խորշանքով զոր ունի ո եւ է ձիգի  
ու ինքնառողիպման համար, աշխատու-  
թիւնը ցոյց կուտայ իրը անէծք մը զոր  
անկեալ մարդկութեան ճակտին վրայ  
ինքն իսկ գրոշմած է:

Նկատեցէք, արդարեւ, ինչ ձեւով  
Մոլսէս ու Մուհամմէտ, այդ հանճար-  
ները որոնց մէջ կը մարմնաւորուի արե-  
ւելեան հոգին, կ'երեւակային տեսլա-  
կան գոյութիւն մը. «Ան, կ'ըսէ Մոլ-  
սէս՝ Աղամէի կեանքը նկարագրելով ա-  
նոր անկումէն առաջ, զերծ է ամէն ձի-

դէ եւ ամէն առապանքէ:» Եւ Մու-  
համմէտի՝ հեշտասէր Ասիսոյ այդ որդ-  
ւոյն համար, ան մշտատեւ խրախճանք  
մը եւ կախարդանք մըն է, վասն զի  
այդպէս է իրօք որ կը ներկայացնէ ար-  
դարներուն կեանքը ձէննէթին մէջ,  
այդ հովանուտ, բուրումնաւէտ ու քաղ-  
ցրամբունջ պարտէզին, ուր բեր-  
կրանքները կը յաջորդեն բերկրանքնե-  
րուն և ուր բոլոր զգայարանքները՝  
լիապատար՝ կը վայելեն, յաւերժական  
երիտասարդութեան մը՝ չնորհիւ, ա-  
ռանց երրեք յագեցում կամ յոզնութիւն  
զգալու:

Բոլորովին տարբեր է Արեւմուտք-  
ցիին իտէալը: Իր կորովի, հրայրքու,  
բուռն ու պայքարասէր բնութեան մըզ-  
ման տակ, ինքն իրեն համար երջան-  
կութեան գաղափար մը կը կազմէ ուր-  
կից վտարուած են անդործութիւնն ու  
հեշտութիւնը: Արեւմուտքցիին մէջ,  
արդարեւ, անսպաս պահեստ մը կայ  
կորովի, զործունէութեան յորդում մը,  
անընդհատական պէտք մը նոր ու-  
րուսն զգայութեանց. զործել, իր ու-  
ժերը վատնել, անհրաժեշտ պայման  
մըն է իր Փիզիքական ու բարոյական  
առողջութեան, որովհետեւ իր ուժերը  
չգործածուելով իրեն դէմ պիտի գառ-  
նային ու զինքը պիտի ճմէիին: Աւտի,  
եղեմը զոր իր մտքին մէջ կը պատկե-  
րացնէ, իր Վալհալլան, ոչ մէկ նմանու-  
թիւն ունի արեւելեան երեւակայու-

թեան ստեղծած դրախտին հետ: Իր որ ու եւ է մարդկային հեշտութիւն ոլի-  
վալհալան քաղցը զրօսանքներու, բա-  
նաստեղծական երազներու վայր մը չէ՝  
ինչպէս ձէննէթը, կամ հրայրքոտ  
պաշտումներու՝ ինչպէս Հրէից երկին-  
քը: Պատերազմի դաշտ մըն է ուր ար-  
դարները կը շարունակեն կուներու  
մէջ փայլիւ, եւ ուր օգը, փոխանակ  
հուրիներու ներդաշնակ երգովը հնչե-  
լու, զէնքերու շաշիւնովը, յաղթանակի  
վայրի աղաղակներովն ու վիրաւորնե-  
րու հեծիւններովը կը թնդայ:

Այդպէս ուրեմն, իր երջանկութեան  
իտէարովը, իւրաքանչիւր ցեղ ի յայտ  
կը բերէ մասնայտկութիւններն իր  
խառնուածքին, ինչպէս պիտի ընէր  
լոյս մը որ մութ պատի մը վրայ մե-  
ծապայծառ չուք մը կ'արձակէ:

Բ.

Եթէ զործունեայ մարդը իր երջան-  
կութիւնը կը գտնէ աղատ ծաւալմանը  
մէջ իր զործունէութեան, թուլամորթը  
հանդիսաբին մէջ, ասրամ երազանք-  
ներուն ու անշարժութեան մէջ, եւ հեշ-  
տասէրը վայելքին ու հաճոյքի հետա-  
պլնդման մէջ, միստիքականը իր եր-  
ջանկութիւնը կը գտնէ հայեցողութեան  
հրաժարման ու ցաւին մէջ:

«Զա՛րկ ինծի նորէն, ո՛վ Տէր, կ՛ը-  
սէր Ս. Ֆրանսուա Կազիիէ՛ Քրիստո-  
սին, այն տեսիլներէն մէկուն մէջ ուր  
Աստուածամարդն իրեն երեցաւ,  
զա՛րկ ինծի նորէն: Ո՛վ Սէր, խոցէ՛  
մարմինս քու սլաքներովդ ・・・», ու հըր-  
ճուանքով կ՛ողողուէր երբ արիւնոտ ե-  
րաշխէպներն իր ձեռքերուն, իր ճակ-  
տին, իր կուրծքին վրայ կ՛երեւային, եւ  
իր վիրաւոր մարմնոյն ցաւին մէջ՝  
քաղցրութիւնով կը գինովնար, եւ այն-  
պիսի ուրախութեան մը, այնպիսի հր-  
ռայրքոտ ցնորքի մը մէջ կը թաղուէր,

որ ու եւ է մարդկային հեշտութիւն ոլի-  
տի չկարենար երբեք անոր մօտենալ:  
Գ.

Եթէ կայ երջանկութիւն մը ամէն  
մէկ խառնուածքի համար, կայ եւ մաս-  
նաւոր երջանկութիւն մը ամէն մէկ  
տարբիքի համար:

Այսպէս, երիտասարդ հասակին,  
մարդ, աւելի ենթարկուած՝ սեռին օ-  
բէնքներուն, սիրոյ մէջ կը փնտոէ իր  
զերազոյն փթթումը, եւ Աստղիկ այն  
գիցուհին է որուն ոտքը կը թափէ իր  
աղօթքներն ու բոցեռանդ նուիրաբե-  
րութիւնները:

Բայց յետոյ, երբ տարիները կ'անց-  
նին ու զզայարանքները բթանալով ա-  
նոր մէջ միտքը տիրական կը թողուն,  
փառասիրութիւնն է եւ հպարտութեան  
բոլոր վայելքները որ զերազոյն իտէա-  
լը կը ներկայացնեն իր տչքին. այն ա-  
տեն, սպիտակագեղ ոսկեհեր զիցուհ-  
ւոյն մեհեանը լքելով, կ'երթայ անա-  
րատ ու խոտամբեր Պալլասի բազնին  
ապաստանիլ, որուն կ'ուզզէ այլ եւս  
իր պաշտամունքը եւ ուխտազրութիւն-  
ները որտի մը զոր սէրն այլեւս չի յու-  
ղեր:

Բ.

Բայց կան մարդիկ որ՝ իրենց ծնած  
օրէն մինչեւ զերեղման՝ անբուժելի  
ծոնձրոյթ մը կը քաշկատեն իրենց հետ:  
Տեսակ մը մթնոլորտ է, ծանր ու թան-  
ձըր, որ զիրենք կը պաշարէ եւ որուն  
մէջէն կեանքը իրենց կ'երեւայ՝ ինչպէս  
ծխոտած ապակիի մը մէջէն, աղօտ ու  
գունաթափ:

Դուք միշտ անոնց զանգատիլը պի-  
տի լոէք մարդոցմէ, իրերէն ու իրենց  
բազգէն, որովհեան յուետես են, եւ  
թաղծագին ճակատագրապաշտութիւն

մը խորքի վարագոյրն է այն տեսարանին ուր կ'անցնի անհրապոյր թատերախաղն իրենց կեանքին:

Մեծ սէր մը, մեծ փառատենչութիւն մը, այդ երկու մեծագոյն դեղթափները ձանձրոյթին, ահա՛ ինչ որ զիրենք պիտի բուժէր եւ իրենց կեանքին արժէք մը պիտի տար: Բայց եկուր տես որ այդ աւշային բնութիւնները անկարող են բուռն զգացումներ ունենալու:

Անկարեկիր ստուերներ, թեթեւ ոտքով մը կ'անցնին այս կեանքին մէջն, առանց երբեք մեծ ցաւեր զգացած ըլլալու, այլ եւ առանց ուրախութիւնը ճանցած ըլլալու, ոչ ալ խմած՝ ստուածային մատառակին բաժակին՝ այն նեկտարը որ մարդս աստուածներուն հանգունատիպ կը կացուցանէ:

## Ե.

Երբ մօտէն կը քննենք մարդը, կը զարմանանք տեսնելով թէ ի՞նչքան իրապէս անատակ է երջանկութեան: Արդարեւ, անհանգիստ է ան, մտատանջ, անյագ: Տուէք անոր ինչ որ ամենէն աւելի բուռն կերպով կը տենչայ, հարըստութիւն. իսկոյն կը սկսի յաջողութիւններ փնտուել, ու հպարտութեան գոհացումներու ետեւէն յիմարաբար կը վազէ, ու երբ՝ յամառ ձիգերէ յետոյ՝ յաձախ իր արժանապատութեան գնով՝ երկուքին ալ տիրացած է, ահա սիրոյ պէտքն է որ կը չարչարէ զինքը:

Այն տուեն՝ լիաբուռն կը նետէ ոսկին զոր այնքան տաժանքով գիզած էր եւ պատրաստ է իր փառքն իսկ զահելու՝ ի փոխարէն քիչ մը սիրոյ, եւ այնքան ուժեղ է այդ չարչարանքը, որ իր ամրող ուժը կը լքէ զինքը եւ իր հոգին՝ զգուանքով ու ձանձրոյթով լիցուած, այլ եւս մահուան միտայն կը տենչայ՝ եւ

թէ բաղզը չունենայ անոր շոււա հանդիպելու. այնպէս որ մարդոց մեծ մասին կեանքը տառապանք փոխելով կ'անցնի պարզապէս:

## Զ.

Թերեւս իմաստունը միայն երջանիկ է՝ որովհետեւ գաղանիքն ունի ծանկութեան խայթոցը բթացնելու, առանց սակայն իր մէջ սպաննելու այն ախորժակներն ու այն կիրքերը որ կեանքի հրապոյրն են ու իր գինը կուտան անոր: Բայց ատիկա երջանկութիւն մըն է որ աւելի ցաւի պատճառներու բացակայութեան արդիւնք է քան զգայութեանց խորութեան ու հըրձաւանքներու առատութեան ու բազմազանութեան: Միայն թէ, այս հաշուով, քանի հոգի, մանաւանդ երիտասարդութեան մէջ, իմաստունին ժխտական երջանկութիւնը պիտի մաղթէր ինքզինքնին:

## Է.

Մարդուն անկարոզութիւնը՝ վայելու ամէն ինչ որ ունի, ամենէն խորունկն է թշուառութեանց: Ամէն երջանկութիւն զոր ան իր ձեռքին մօտը կը գտնէ, կը խամբի այն բոպէին իսկ ուր զայն ափին մէջ կը բոնէ, եւ ինչքան ալ քիչ խոստավանի զայդ, ան աւելի թրթուն, աւելի խանգալառ, այո՛, աւելի երջանիկ է մինչդեռ երջանկութիւնը եռանգագին կը հետապնդէ հազար խոչընդուներու մէջէն, քան երբ հասած է անոր: Իր հըրձուանքները ձմբան ասոաջին ձիւներուն կը նմանին, այն անտրաս քուլաներուն, օգին մէջ առկախ հրաշալի ծաղիկներ լոյսի ու շնորհի, եւ որ, հոգին դպչելով, կ'աղարտուին եւ աղմոտ պղտիկ ջրշեղներ կը ձեւացնէն:

Թէ սէրը հետապնդէ կամ հարբս-  
տութեան ու յաջողութեանց ետեւէն  
վազէ, հակազդեցութիւնը միեւնոյն  
է: Արբեցութիւնը զոր ատկից կը գգայ,  
այնքան վաղանցուկ է, որ կը նմանի  
գաղթող թռչուններուն որոնք ձիւղի մը

վրայ բողէ մը կը հանգչին, յետոյ կը  
թռչին, մերթ՝ այլ եւս երբեք չդառնա-  
լու համար:

ՎԻՔԹՈՐԻԱ. ԱՐՇԱՐՈՒՆԻ

Աղեքսանդրիա

## ՀԵՐՈՍԸՆ

Պանդոկին դուռը անօրի շան պէս  
Կրզակները բաց՝ լուռ կը յօրանցէ:  
— Կ'ուզե՞ս որ բարեւ ըսենք այս դըրան:  
— Ո՛չ, ներսը մուք է, մուքէն կը վախնամ:

— Մուքն իմ հոգիս է, աշխարհը յիմար  
Խըլեց լոյսն անկէ, ըրաւ զիս դատարկէ:  
— Կը վախնամ քեզմէ, աչքերդ անդունի են:  
— Այդ անդունդին մէջ քաղցած քափօրներ

Դըրօշակ պարզած՝ յառաջ կը պոռան:  
— Կ'ուզեմ որ բարեւ ըսենք այս դըրան,  
Քու խաւարին մէջ ինձ պէսներ շատ կան:

— Բայց իմ խաւարըս անքոց կըրակ է,  
Կը մարէ լոյսը, նոր լոյս կը սփռէ՝  
Հոգիս այն ատեն կը դառնայ արեւ:

Զ. Մ. ՈՐԲՈՒՆԻ

Փարիզ, 1929